

Եւ Հեթանոս երգերու վահագնեան կորովով, երբ ԶԱՐԴԱՐԵԱՆԻ Յայլալոյսին մէջ կ'երազենք մեր իին տունն ու բոյնը աւեր, մեր լեռներու կեանիը խրնխտ, ՍԵՒԱԿԻ հետ կ'ուլստենք մեր հայրենի սրբութեանց հաւատարմութիւն ու ՍԻԱ-ՄԱՆԹՈՅԻ արձակած արիւնավառ Հրաւէրներուն մէջ ուղղուած բոլոր Հայոր-դիներուն՝ ոգեկոչումն եւ սրբագործումը Մեսոպոտամի հաննարին՝ Հայ գրին պաշտամունքով:

Ամէն Ապրիլի կ'արիւնի Հայ սիրտը, կը կարմրի Հայ մամուլը. ահա Զատիկը Հայութեան:

Ո՞վ դուք, որ սէր եւ արիւն հոսող սրտերով ելած Հայ Գողքոքան կը դաւանիք խաչուած Հայութեան մէջ անմահութիւնը ձեր ցեղին՝ անոր հաւատ-քով ու փառքով, տեսէ՛ք տեսէ՛ք լոյսը Յարութեան արշալոյսին, որուն ոտնա-ձայնն առած իր մարգարէի տեսիլով հրաշարուեստ քերքողը մեր ցեղին՝ զայն կտակ կ'աւանդէր բոլոր հայ մայրերուն, երդուընցնելով որ հաւատան մեր յարութեան ու իրենց էութենէն փոխանցեն իրենց զաւակներուն՝ հայ ցեղի վաղուան դիւցագներուն:

Փոքորիկն եկաւ, զարհութանքը տիրեց, ինչքան զոհերը Հայրենիքի սե-ղանին վրայ որպէս զոհեր հաշտութեան, ու ահա յանկարծ ցոլաց յաւերժական Այրարատի գագաքին՝ ծիածանը փրկութեան զուշակ:

\* \* \*

Եւ ահա կու գայ Մայիսը, կը ծաղկի հայուն յոյսը եւ կը ժաղուի անոր երեսին՝ ազատութիւնը երկնապարզեւ, զին արիւնի եւ արիւնի պէս քանիկագին:

Ով որ կը հաւատայ մեր ցեղի արիւնին արգաւանդութեան, ան միայն կրնայ հրաշափառ յարութեան լոյսը տեսնել ու փարիլ անոր: Ուժգի՛ն հաւա-տալ մեր ցեղի կենսունակութեան, ուժգի՛ն փարիլ անոր դատին սրբութեան, անոր հաւատքին, անոր Գրին, անոր աւանդներուն, ահա միակ գրաւականը ազատութիւնը սեփականելու:

Այրարատի կողին կը վառի արշալոյսը, դեռ կարմիր ու միզապատ. վաղը պիտի պայծառանայ ան. եւ ով որ այդ հաւատքն ունի, հաւատքը մեր Նահա-տակներուն՝ կ'երբայ աղբիւրն այդ լոյսին:

Ու հոն կը դիմեն բոլոր մեր հեռաւոր ու պանդուխտ եղայրեները՝ որոնից ազատութիւն կ'երազեն, որոնց յոյսի շահը արծարծ իրենց սրտին՝ կ'արծարծի կարօտը հայրենի ազատութեան, փարումը հայրենի սրբութեանց:

Ու Երէ դեռ ուղին երկարի, հարկ ջլլայ կտրել լեռներ, ծովեր ու ովկիա-նոսներ, ահա մեր Հայրերու Գիրը լաստ ու կամուրջ, անոր փարած կը կտրենի ամէն հոսանք, կը յաղք ենիք ամէն փոքորկի, ու կը վայելենիք պտուղը մեր խոր հաւատքին՝ որ մեր ամէնէն մեծ փառքն ու հարստութիւնն է, աւելի մեծ քան մեր կորստական արծարն ու ոսկին՝ զոր կողոպսեցին մեզմէ մեր անողորմ եւ անաստուած շարդարարները, աւելի քանիկային քան մեր արիւնն ու կեան-քը՝ որուն դաւեցին դժոխքի ատելութեամբ ու զէնիքերով մեր քշնամիները:

Հա՛յ մայրեր, բոլոր դարերմ՝ իին ու նոր, անցեալ ու ապառնի՝ մեզ կ'երդուընցընեն յանուն ձեր եւ ձեր հայրերու հաւատքին, ձեր կարին հետ ձեր հայ զաւակներուն ջամբելու յիշատակն անմոռաց մեր գլուուն պայքած ահաւոր եղենին, ու անմեռ հաւատքը մեր վերակենդանութեան. ձեր կարին հետ հայու հոգին ջամբեցէք, հայու երգով ու շարականով օրբեցէք մեր վաղուան եղայրեները. որ օր մ'ալ անոնի իրենց հայրերու հաւատքով, իրենց հայրերու գրով եւ իրենց հայրերու սուրով՝ կտրեն անցնին անապատը երկար ու սպառիչ, եւ իրենց հայրենի լեռներու վրայ ազատութեան դրօշին տակ ապրին երջանիկ՝ գործով ու փառքով արժանի իրենց նահատակ ու դիւցազն Հայերուն:

ԽՄԲ.

## ԹՌՉ ԱՌԸ ՍԵ Ե Ա

Նահատակաց յիշատակն

Ինծի կ'ըսեն. «Քնա՛րդ է տրտում,  
Յաւէտ կ'երգես ցաւի մասին ու կարօտի».  
Ի'նչպէս չերգեմ, լարերս են քաց դա՛ռն արցունքով՝  
Մեր մայրերուն եւ բոյրերուն.  
Ամբողջ ազգին սո՛ւզը ունիմ:

Ինծի կ'ըսեն. «Քնա՛րդ է մըռայլ,  
Յաւէտ կ'երգես մահուան մասին ու աւերի».  
Ի'նչպէս չերգեմ, լարերս են քաց սո՛ւզը արիւնով՝  
Մեր հայրերուն, եղայրեներուն,  
Ամբողջ ազգին սոլենին ունիմ:

Ինծի կ'ըսեն. «Քնարդ է մըրին,  
Յաւէտ կ'երգես խաչի մասին ու աղօք-քի».  
Ի'նչպէս չերգեմ, այդ խաչին տակ ինկան անքիւ մեր զաւակներ,  
Այդ խաչին տակ հեզ ծողովն'ւրդ մ'ելաւ ամբողջ  
Ի Գողգոռա, իր Յարութեան հրեղէն յոյսով,  
Ամբողջ ազգին հաւատքն ունիմ:

Ես ինձ կ'ըսեմ. ցորչափ ցեղիդ հէֆ  
մայրերուն  
Արտասունքն յորդ դեռ կը տեղայ,  
Ցորչափ ցեղիդ նահատակաց  
Արիւնն առատ կը պըղպըջայ,  
Ցորչափ ցեղիդ մանուկներուն  
Աղօք-քն աղու կը բարձրանայ,

Երգէ՛ ազգիդ սուզը խորունկ,  
Եղենն ազգիդ աննախընթաց  
Ու Խաչն ազգիդ թեւատարած.  
Այդ Խաչին տակ համզէ՛ եւ դուն,  
Ծաղի՛կ, նըւա՛զ, համբո՛յր, արե՛ւ:

ՀՐԱԶ ՔԱԶԱՐԵՆՑ